



40 ՓԲ.

ՇԱԲԱՓԱՓԵՐԸ

40 ՓԲ.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

ՏԱՐՏԻՐՈՍ ՏԵՇՄԵԺԵԱՆ

ԺԲ. Տարի Թիւ 48

ՇԱԲԱՓ

5 Յունիս, 1899

- Բ Ա Վ. Ա. Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն
Ա. Յ. Ա Յ Վ Ա Զ Ե Ա Ն .—Կաղզուանցին հարիւրամեակին առթիւ:
ԴԻՑՈՂ.—Շաբաթական քրոնիկ:
* * * .—Սամաթիա աշխարհագ րական տեսակէառվ:
ԹԻՒԲ.-Թ.Ա.Բ.—Ես ի՞նչ գիտնամ:
ԵՍ.—Տօնիկ աղան:
Յ. Մ. Հ Ա Ճ Ե Ա Ն .—Ի՞նչ կ'անցնի կը դառնայ:
Պ.—Անշուշտ ծախքդ կը հանես:
ԶԱՐԵ: ԲԼԱՏԵԱՆ. —Մի՛ մուռնաք:
Թ.Ա.ՓԱ.ՌԻՒԿ.—Ապտակին հաշիւը:
Վ.Ա.ՀՈ.Ն ՓԱ.ՓԱ.Զ.Ե.Ա.Ն.—Մեր պէտքները:
ՄԵՆ-ԳԻՄ.—Ակնցիներու քերականութիւնը:
Պ. ՊէջԱ.Զ.—Ապուր ուտել է:
ԲԻԿՄԱԼԻԽՆ.—Նկարներ:
Վ. Փ.—Չիկ-զակ:
Մաղիկի հեռագիրները:
Ազգային լուրեր:

ԿԱՐԻԿԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Տեսէ՛ք, մեր Հայ արհեստաւորաց նահապետները ի՞նչ գործերով կ'զբաղին եղեր կաղղուանցին ժամանակի :

Այս առթիւհա՞րկ է շեշտել թէ, հին ատենէն ի վեր սեղանաւորութիւնը՝ բարձր ի գլուխ կը պանծայ եղերը Հիմայ ալ այնպէս չէ՛, թէեւ անունը փոխուած, և պանիերութիւն անունը առած չէ՛:

Իսկ ամէնէն ստորին արհեստը նկատուած է է եղեր նահապետական կարծուած օրերու մէջ ֆիքապնին, որ այժմ անունը միայն գրաբառանմիշ ըլլալով՝ գրավաճառութիւն կը յորջորջուի : Սակայն վարկը՝ քրէսին փոխուած է, աւելցած

է: Գրեթէ միեւնոյնը չէ՛ ինչո՞ւ իրար խարենք ուրեմն, և անփոփոխ չի նիշենք հին ատենի՝ 66 տեսակ Հայ արհեստաւորաց տեսակները, որոնցմէ ումանք թէւ արդէն ջնջուած, անհետացած են, և ատոնց տեղ՝ ուրիշ նոր նոր արհեստներ յաջորդած:

Ահա՝ կաղզուանցիի ժամանակակից հայ արհեստաւորաց ցուցակը անփոփոխ աստ կը զետեղենք:

Սառափ, Խույումճի, Թիւլպէնտճի, Հացագործ, Քէրէստէճի, Քէմհաճի, Սանտալճի, Քիւրքճի, Թէրզի, Մինթանճի, Հին բարչաճի, Սահաթճի, Պէզակ, Օթուրախճի (պատրաստ հագուստ ծախող), Հազանճի, Տիւրէճը, Ֆինճանճի, Մէսթճի, Համամճի, Աշճի, Ղայեխճի, Մանկավարժք, Խըլլճճի, Պէրպէճ, Բապուճճի, Զիլինկիլ, Զուլիհակ, Խավուխճի (հոտը չկայ հիմոյ), Նոր բարչաճի, Պօզմաճի, Տօղարամաճի, Սէտէքճի, Սըլվաճի, Սարաճ, Խօրասանճի, Ալլճի, Զարխճի, Զէօմլէճի, Խւթիւճի, Պիւքիւճի, Թարապիսանէճի, Մանալ, Զիլփօշճի, Էսկիճի, Ղազէզ, Ճիզմէճի, Խափամաճի, Էքսէրճի, Խալբախճի, (որուն փէսը յաջորդած է), Խափափ, Թիւթիւնճի, Սըրմաքէշ, Ախաէր, Փէշալմալճի, Սօփճի, Եէմէնիճի, Պըշախճի, Մախասճի, Զպըխճի (ո՛վ է խմողը), Էնֆիյէճի (պարիթ եղած է), Թօմպախճի, Միսքճի, Բժիշկի, Պախալ, Քիթապճի : „

Կաղզուանցիի պատրիարքութեան երկրորդ լիանին է որ՝ մայրաքաղաքիս մէջ համաճարակ մեծ հրդեհ մը պատահած է, որուն համար Տէր Պօղոս յիշատակագրած է՝

“ՌՄԼՍ. Թուականի մերս տումարի և օդոստ 10ին, յաւուր վերափոխման Ս. Աստուածածնի

պահոց չորեքշարժի յերեկոյեան Բ. Ժամուն սկըսեալ, եւ մինչեւ ցշաբաթ առաւօտու ութերորդ ժամն տեւեաց:

Հըդեհը՝ ծիպալի թաղէն սկսած է, և տարածուած է կոսկա, լանկա և մինչեւ Սամաթիա ու Սիլիվրի դուռը ընդարձակուած է:

Այս հըդեհին մէջ Սամաթիոյ Ա. Գէորգ և Ա. Երբորդութիւն եկեղեցիներն ալ այրած են. Վերջինին մէջ, — լնչպէս յայտնի է պատմագրաց—երբեմն 156 հայրապետներ գումարուած են Մակեդոնի չարափառ աղանդը վաներու համար:

Վերոյիշեալ հայ արհեստաւորները մեծ նըպաստներ և օգնութիւններ ըրած են սոյն հըդեհին զոհուող կարօտեաներուն և աղքատներուն:

* * *

Կաղզուանցին պատրիարքութեան օրով շինուած են՝ ոչ միայն զոյդ մը ժամանակակից հիւանդանոցները, այլ և Թօգատի չորս եկեղեցիները, Ակնայ քաղաքին և թեմերու եկեղեցիներէն մէկ քանին, Պրուսայի և Խորհնէի եկեղեցիները, Մարզուանու Ա. Աստուածածնայ վանքը և ուրիշ տեղի կարգ մը եկեղեցիներու և մենաստաններու նորոգութիւնները, Պոլսոյ ժամանակակից դպրատուններու, Մայր եկեղեցւոյ երկու կողմանց պարտէներու պատերու շինութիւնները, և այն, և այն:

Թողունք այս նիւթական հաստատութիւնները:

Կաղզուանցին օրով ալ դաւանափոխութիւնը գլուխը առեր կ'երթար գաւառներուն մէջ:

Ի կուտինա, այդ գաղափարով սնանողները՝ տեղւոյն Ա. Սարդիս անուն եկեղեցին առած էին հանդերձ ուսումնարանովը:

Նոյն ժամանակի կուտինայի գաւանափոխներու պարագլուխները եղած են՝ Տէր Գալուստի որդի Սարդիսը, Խոկ նոյն քաղաքի հայոց Առաջնորդ կեսարացի խոհեմամտ Յարութիւն վարդապետ կարողացած է կաղզուանցին միջնորդութեամբը՝ վերսյիշեալ ազգային հաստատութիւնները աղատելուարացելոց ունձութիւններէն:

Եւ կաղզուանցին՝ այս առթիւ, Քէօթահեացի բժիշկ Պետրոսը, Սամուն զրկել առած է ուրիշ երեք կրօնափոխ աղդայնոց հետ:

Տէր Պօղոսի ժամանակադրութեան մէջ կը կարդանք թէ՝

“Զիսի անցման չորս ամեայ պատրիարքութեան իւրոյ՝ (կաղզուանցւոյն ըսել կ'ուզէ) դուշաբէ ժողով մեծ ի Ա. Աստուածածնին եկեղեցին,

որ ի Խումիսակուն, հանդերձ արհիապանծ եպիսկոպոսօք, շքեղաշուք իշխանօք՝ և բազմերամժողովովովք:

Եւ այս գումարումն եղեւ՝ յաւուրս Սուլթան Համիտ Ա. թագաւորին Օսմանեան Տէրութեան, ուրում տուեալ արզուհալ ազգն մեր վասն հետեւալ ախտարմայից, որք այնմ ժամանակի կարի համարձակ ընդդէմ պատրիարքական իշխանութեանն դործէին, ուստի և բազում անգամ արզուհալ ևս ետուն լի ստութեամբ, թէ Պատրիարքն Հայոց՝ առանց իրաւանց պահանջէ ի մէջ տուրս անվաւերա, և յոչ տալն մեր զայն, ներհակ վարի ընդմեզ և նեղէ..” Եւ այս առթիւ կը խնդրեն որ Աղդէն անջատուին այդ բազուքարկուները:

Այս ժողովին զատ, ուրիշ գումարում մըն ալ տեղի ունեցած է, որուն համար գրուած է նոյն ձեռագրին մէջ թէ՝

“Արար ժողով մեծ քան զառաջինն ի Ա. Աստուածածնին եկեղեցին, արհիապան եպիսկոպոսօք, վսեմախոն իշխանօք, և չնորհապերճ քահանայիւք և բազմախումբ ժողովրդովք: Զիսի աւարտման Սիւնհողոսին՝ ետ գիր ծանուցման Սուլթան Համիտ արքային, սակա յետ դարձուցանելոյ զչորեսին եկեղեցին, որ ի Գաղատիա, և թագաւորն ետ հրաման մի յատկապէս յաղագուարձման եկեղեցւացն՝ առ մերայինս:”

* * *

Իսկ կաղզուանցին ամէնէն նշանակելի և յիշատակելի գործերէն մին է՝ Սոյ Թէոդորոս Սրբազնի կաթողիկոսական հանդիսական օծումը, Մայր եկեղեցւոյն մէջ, ոյր աղագաւ հետեւեալ տողերը նուիրած է Տէր Պօղոսի ծանօթ ձեռագիրը:

“1233 ի թուականութեանս մերում, և յամի Տեառն 1784ին ի սեալ ճին յաւուր ուրբաթու եփեմ կաթուղիկոսն Աթոռոյն Սոյ փոխերով առ Տէր, ի աեղի նորին ձեռնադրեցին կաթողիկոս նոյն Աթոռոյ՝ զՏէր Թէոդորոս համեստակենցաղ եպիսկոպոսն՝ չնորհիւ Տեառն և համահատանութեամբ բոլոր կիլիկիոյ թեմի համայն քահանայից, ժողովրդոց, այլ և այլասեւիցն զլսաւորաց որոյ ձեռնադրութիւնն եղեւ աստ ի քաղաքիս այսմիկ, ի Սուլբ Աստուածածնին եկեղեցին, ձեռամբ Տեառն Զաքարիայ աղդապիրի՝ պատրիարքի Պօղոսի, և այլ գլխաւոր եպիսկոպոսաց. որոց անուանքն են այսոքիկ:

Նախ՝ Սուլբ էջմիածնի նուիրակ Տէր Սահակ մէծիմաստ եպիսկոպոսն երկրորդ՝ Սրբոյն Սաղիմայ Տէր Աւետիս եպիսկոպոսն երրորդ Սերաստացի Յօհաննէս եպիսկոպոսն Զորբորդ Դէորդ եպիսկոպոսն Կիլիկիոյ:

Հինգերորդ՝ Օհաննէս Եպիսկոպոսն Ցրապիշմայք, Ա. Ա. և եօթն վարդապետք և Երկուտասան քահանայք ամենեքեան զդեստաստորեալք, և զի թէպէտնա ոչ առնոյր յանձն՝ սակայն հոգեւոր ծնողն մեր և ամենայն իշխանքն աղջին ասեն ցնա՝ թէ ըստ որում իշխանք վիճակին այնորիկ՝ հանդերձ քահանայիւք և ժողովրդովք, այլ և այլ ազգ պէկերն ևս պատկան համարին զքեզ այդմ աստիճանի, գու մի՛ զանձն քո խնայեր. քանզի ձայն բազմաց ձայն Աստուծոյ՝ վասն որոյ՝ և նա հնազանդեալ յանձն էա՝ ռասեերվ, եղիցի ըստ բանի Աստուծածապիրացուք: Բայց թէ ընդէ՞ր յաւուրս ուրբաթու ձեռնադրեցին զնու կաթողիկոս, և ոչի կեւրակէի, և կամ ընդէ՞ր ոչ զդացուցին ժողովրդեանն. առայս ասեմ, թէ գոյր քանի մի պատճառ այսպիսի յանկարծ առնելոյն Առաջինն էր այս՝ զի տունն և Աթոռն այն էր առանց վերակացուի, և առանց հովուի, զի որպէս նաւ մի՛ առանց զեկավարի ոչ ընթանայ, նոյնպէս և ոյխարք՝ առանց հօգուի ոչ լինին: Եւ երկրորդ՝ վասն ոչ իմանալոյ ամենեցուն, և լսելի լինելոյ, մի՛ գուցէ վնաս ինչ ծնանիցի յեկեղեցւոյ և յաղջի մերում:

* * *

Այս և ասոր նման ծառայութեանցը համար ամէն աղջի և ամէն դասակարգի ժողովրդեան կողմէ համակրողներ շահած էր Տ. կաղուանցին, և զանազան բարձր տեղերէ թանկադին ընծաներ և պարգեւներ միշտ ընդունած:

Ժամանակակից երեւեի իշխանուհի մը՝ որ Գուրուչչմէ կը ընակէր, գոհարազարդ ընծայ մը զրկած էր նորին Ամենապատուութեան: Զի Զաքարիա պատրիարքի ամարանոցն՝ կամ Պատրիարքարանն՝ Գուրուչչմէ էր, ուր կը գտնուէին նոյն ժամանակի աղբային ջոջերը, ամիրաներն ու չէլէպիները:

Նոյն իսկ այս դարուս սկիզբները, ինչպէս նաև վերջին ժամանակներս՝ Գուրուչչմէ շասանջականուեցան կիրակոյ Ա. կաթողիկոս Աջապահեանը, և Մկրտիչ Ա. Քէֆսիկեան կաթողիկոսը:

Կաղուանցիի յորելեանին նաւակատիքի օրը՝ Գուրուչչմէի եկեղեցին անձամբ դացինք տեսանք կիրակոս Ա. կաթուղիկոսին ի պատիւ, Տիւղեաններուն նուիրած այն հայրապետական երկու համակ ոսկեզօծ աթոռները, որոնք շուրջ 80-90 տարիներ առաջ շինուած են: Մէկը թէև հինցած, բայց միւսը դասին մէջ զետեղուած էր օրուան պատրիարքին ի պատիւ:

Տ. Զաքարիա կաղուանցին՝ Արքապուտդիւդ ալ շատ կը յաճախէ եղեր, ուր կը բնակէին այդ առեններ՝ Գէրորդ և Աստուծածապովն անուներ եւելի պատառավաճառները, որոնք կայսերական պալատուհեաց նոյն ապրանաց յանձանձիչներն էին:

(Վէրջն ժամ՝ Յանձնուած)

ԾԱԲԱԹԱԿԱՆ ՓՐՈՒՄԻԿ

Կէտիկ-Փաշայէն ծայն մը — էյուպի թաղին շուրջը. — Գում-Գաբուի աղքատախնամը. — Վահրամ Իրբացանի առաջարկը կը յաջողի:

Հետաքրքրական լուր մը կուդայ Կէտիկ-Փաշաւէն. թէ հայքու մը կայ եղեր հոն աղքատախնամ մը կազմելու. քիչ մը արտառոց չէք գտներ, Կէտիկ-Փաշա արդէն իր աղքատախնամը ունի, քանի որ Գում-Գաբուի աղքատախնամը միանգումայն չորս թաղերուն ալ է, ինչ է այս փութկոտութիւնը. մասնաւնդ թէ Կէտիկ-Փաշա այնքան հոգ չտանիր իր աղքատներուն. վերջերս Կէտիկ-Փաշայի մէջ հանդպեցայ շատ աղքատ կնոջ մը, որուն ամուսինը դիմքը լքած ու մեկնած էր, այդ հէտ կինը մայր մը ունէր եւ միանգամայն զաւակ մը, 7-8 տարեկան սիրուն մանչ մը:

Մինչեւ հոս բնական է անանկ չէ՞՝, մեր ընկերական կեանքին մէջ ամէն օր կը սպատակին ասանկ բաներ, սակայն ցաւալի կէտը հոն է որ այդ հէտ կինը կը փափագի որ իր զաւակը դպրոց ուրիշ, սակայն պատ. Թաղական Խորհուրդը, կարծես թէ իր զրպանէն կը վըմարէ դպրոցին ծախքը, խեղճ կնոջ տղան էր վշնուե քանի մը անգամներ, առարկելով թէ շարաթական չը բերեր Թաղ. Խորհուրդը ինչպէս կ'ուզէ որ շարաթական բերէ խեղճ տղան, որուն մամը լուացարար կին մըն է հիւսնդուս եւ որուն մայրը առառունէ մինչեւ իրիկուն տիվալին դէկէսէնին տակը կը տքնի եւ որոնք հազիւ կրնան իրենց չոր հացիկը հայթայթել Բասաններս հաստատելու համար առ ալ ըսեմ թէ վերջերս շատ յարգելի բժիշկ մը կը կանչուի այդ տունը. բժիշկը երբ այդ խարիսուլ եւ խոնաւ սենեակէն ներս կը մանէ տեսնելով որ պառկած հիւսնդ չկայ, կ'ըսէ:

— Ո՞վ է հիւսնդը:

— Ես եմ տոքթէօր:

— Բայց ինչո՞ւ գեղարանը չեկար եւ մինչեւ հոս բերել տուիր զիս:

Այս ատեն անդիէն իր աղջիկը աչքերը լեցուած՝ ցաւով ու յուղումով ըսաւ:

— Ներեցէք տոքթէօր. կօշիկ չունենալուն համար զնեղ մինչեւ հոս յոգնեցուցինք, ներեցէք, թէեւ դրացիներէն ալ փոխ ուղեցինք, բայց չտուին:

Է՛, Թաղ. Խորհուրդ Կէտիկ-Փաշայի, երբ այդ վարժարանը այս կարգի աղքատախներուն համար չէ, հապա՞որու համուր է. ձեր աղայոց վերապահած էք զայն. բայց գուք ձեր զաւակները կրնաք ուզած վարժարաննիդ դրկել. թօնէք որ ժողովրդին, թշուտոին ու լքեալին զաւակը երթայ հոն, անոր գրասեղաններուն փրայ թող ծոէ իր գլուխը, աշխատի իր դասերուն, մարդ ըլլայ օգնելու համուր օր մը թշուառ ծնողացը ինչ պիտի ըլլար հէտ տղան, եթէ Շիշմանեանի վարժարանը չըլլար. հիմայ այդ տղան, եթէ Շիշմանեանի ձմեռն, ուսման սիրոյն Կէտիկ-Փաշայէն մինչեւ Մուսալլա կ'երթայ, եւ տա-

կաւին իր սահմանը, պարտքը չը ճանչցող թաղական խորհուրդը կ'ելնէ աղքատականամ հաստատելու մտածումը կ'ունենայ. տեղը չէ ըսել «կօշկակարն ց'օշիկ»:

* *

Գումա-Գաբուի չորս թաղերու աղքատականամը այս տարի թէեւ չկրցաւ կալուած մը առնել, սակայն ոչ նըռուազ շահեկան եւ օգտակար գործ մը կատարեց, տարիին մէջ 800է աւելի հիւանդներ ամէն կերպով խնամելէ, անոնց մնունդ տալէ ետքը, 50—60 ոսկիի գումար մը աւելցուց եւ անով գնեց եղիպտական արժեթուղթեր. արդարեւ գործնական եւ շատ գործնական է տնօրին խորհուրդին ըրածը: Բերայի աղքատախնամը շատ աւելի ջոջ թաղի մը մէջ կը գտնուի թէեւ, սակայն բան մը չիմացանք բաց ի սա կէտէն որ հացագործութիւն կ'ընէ եղեր յօդուտ աղքատաց եւ ի վնաս դարձեալ աղքատաց, ի՞նչ կ'ըլլայ մէկ աղքատին հացը առնել՝ միւսին տալու համար, չէ՞ մի որ հացագործներն ալ էնառի մարդիկ են:

Գումա-Դաբուի աղքատախնամի տնօրին խորհուրդը չնորհաւորութեանց արժանի է, եւ կը փափաքինք որ իրենց տուած հրաժարականը հիմնագրաց ժողովէն չընդունուի եւ անոնք շարունակեն իրենց այնքան դժուարին գործը յօդուտ աղքատ հիւանդներուն՝ որոնք երախտապարտ են այդ ազնիւ երխտասարդներուն եւ անոնց հետ նաեւ, աղքատախնամի համակրելի բժշկին ու գեղագործին Տր. Ալլահվէրտիի ու Ֆէսմեանին՝ որոնք կատարեալ խորհուրդներու մնշահախնդրութեամբ կը վարեն իրենց յանձնուած գործը:

* *

Զարմոնալի չէ՞ք գտներ երբ ըսեմ թէ էյուալի կիները փափաք յայտներ են որ իրենք կառավարեն գըպրոցը եւ թաղական խորհուրդին տեղը անցնին, կեցցեն էյուալի կիները, եթէ բարենիշ ունենայի հատ մը կուտայի անոնց անցեալները թաղերու չուրջը ըրած մէկ պտոյտիս առթիւ առաջարկած էի ուրիշ թաղի մը համար որ տեղւոյն կիները անցնին թաղական խորհուրդին տեղը, կ'երեւայ թէ արձագանքը էյուալ հասեր է:

Էս ալ, մեր կիներին կ'սկսինք շատ բաներ սպասել, հաւատացէք որքան սիրուն պիտի ըլլայ երբ թաղական խորհուրդին զրուած նամակի մը վրայ կարդանք:

Ազնուափայլ Տիկին Ատենապետուհի
Թաղական Խորհրդոյ

Կը կարծէ՞ք որ Բերայի մէջ ալ Բերայի կիները թալ, խորհուրդի անդամ ընտրուին:

Այո՛ երբ կնիկները թերթ մը հրաժարակեն:

* *

Շարթուս մէջ նշանակելի պարագայ մըն է Մանկունի Տ. Վահրամ Արքաղանի ամէնէն գործնական մէկ առաջարկը որ բրաւ կրօնական ժողովին, վերջ մը դնելու համար եկեղեցական երգեցողութեանց անկանոնութեան թէ պիտիյաջողի՝ այդ ձեռնարկը, կը կասկածինք, քանի որ մասնախումբին մէջ անանկ անուններ տեսանք որոնք իրար բնաւ չպիտի քանի քանի անանկ անանուններ տեսանք

երաժիշտներու անուններ որոնք պէտք էր որ գտնուէին հոն. մասնախումբին ներելիք է հարցնելթէ Մէհտէրեանի, ձիվանեանի քալիկը ինչո՞ւ մոռցուած է Մէլիքի անունը: Բատ իս ամէնէն գործնական է Պապա Համբարձումը բերել Արմաշէն, եւ տիրացու կարապետին հետ քանի մը եկեղեցականներ ընկեր տալ անոր՝ Վահրամ Արքաղանի նախագահութեամբը. ուրիշ ոչ պէտք է գտնուի մասնախումբին մէջ, քանի որ այս յիշածներս բնաւ անձնական խնդիրներ չունին իրարու հետ, եւ անոնց ուրոշումը վատահ ենք թէ Յալիտի յարգեն մեր բոլոր երաժշտապետները:

ԴԻՇՈՂ

ՍԱ. ՄԱ. Թ. Ա. Թ. Ա. Կ. Ա. Խ. Ա. Վ.

ԱՆԽԱՐՀԱԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ

Մեր առջի յօդուածով Սամաթիոյ սահմանները գըծած էինք, միայն մէկ երկու պղտիկ ասղնտութներով՝ իրերը քիչ մը աւելի չափազանցուցած՝ այսինքն ուռուցիկ կերպով նկարագրած էինք, եւ ընդհանուր կերպով խօսելով միշտ զգուշացած էինք մեր նկարագրաւթիւնը մասնաւորելէ, անհատական հաշիւներով, կամ անձնական խնդիրներով պարապելէ, որոնք օգուտ մը չարտադրելէլ զատ զուտ վնաս միայն կրնային պատճառեր:

Միեւնոյն յօդուածը իր ամբողջ նախադասութիւններով եթէ մէկ քանի շարունակական հրաժարակութիւններու մէջ գասաւորած ըլլայինք, նոյն իսկ քիչ մը աւելի սուր հեգնութիւններով, շատ գոհ պիտի ըլլային անշուշտ ազնիւ ընթերցողները նկատելով որ՝ մէկի դէմ հինգ փայփայիչ բառեր մեղմացուցած պիտի ըլլային յօդուածին ամբողջ ծանրութիւնը:

Կ'ըսեն թէ՝ այդ նկարագրական զաւեշուը, հաճոյք չէ պատճառեր մէկ քանի Սամաթիայիներու, որոնք չեն ուզեր եկեր որ իրենց թաղին վրայ քննադատութիւնըլայ, կամ ո եւ է մահկանացու յանդգնութիւն ունենայ իրենց մէկ պղտիկ պակասը մատնանիշ ընել:

Զգիտի հաւատայինք ասոր, եթէ փորձը մեզի համուգծ ըլլար. կարդացածը չի հասկնալ, եւ հետեւածուած սխալ մեկնելու պատճառաւ էր որ մէկ երկու անականի գրութիւններ երեւցան Սուրհանդանի մէջ իր պատասխան մեր առջի յօդուածին, որոնց մէկ երկու տողերով միայն պատասխանեցինք, ցաւելով մէշտ այն կաթիլ մը մելանին զոր վատնած էինք, քանի որ աղտոտ բառ գործածած էին բան մը գրած ըլլալու եսասիւական զգացումնին գոհացնելու համար, չենք զարմանարդքելու այս ձեւն ալ նկարագրի ո՞ր աստիճան մակարդակի վրայ գտնուիլը ապացուցանող պարագայ մըն է:

Գտնուեցան նոյն իսկ մէկ քանի ոչ-Սամաթիայիները

որոնք կարծեցին թէ Սամաթիայիները անարգած ենք,

ասոր ալ չենք զարմանար, քանի որ չեն կրցած հաս-

կընալ մեր յօդուածները եւ անոնց բռն նպաստակը:

Ուրիշ առիթի վերապահելավ զաւեշտաթերթի

մը եւ ոչ-զաւեշտաթերթի մը տարբերութիւնները

Եւ անոնց սկզբունքը կամ նպատակը բացատրելու կարեւութեան վրայ գրելը, առ այժմ կը բաւականանք Սամաթիան մանելով, Սամաթիա իր բուն գոյներով եւ նկարագրով ներկայացնել մեր ընթերցալներուն:

Սամաթիա Պոլսոյ այն թաղերէն մին է, ուր՝ ամէնէն աւելի հայ էածակ դասակարգը ապրած է:

Սամաթիացին եթէ երբէք զիտէ . . . ճերմակ ջուրի տեսակները մութիմաթիկական ճշտութեամբ՝ իրարմէ զանազաննել, քաջ զիտէ նաև միեւնոյն ժամանակ իր զաւելին կրթութեան, դաստիարակութեան միջոցներուն վրայ խորհիլ, եւ այդ մասին ամէն նիւթական եւ բարյական աշակեցութիւն ընձեռելու հսմոր, իր վերջին տասնոցը չի խնայեր ու կուտայ միշտ իր վարժարաններու բարգաւաճման համար:

Զէ՞ մի որ Սամաթիոյ վարժարանները միշտ անզուգական եղած են ու համբաւաւոր իրենց բարձրամիջւ շրջանաւարտներով, որոնք ազգին եւ տէրութեան օգտակար անհատներ եղած են:

Զէ՞ մի որ Սամաթիոյ աղքատներն ու թշուառները խնամելու համար էածակ դասակարգը իր տասնոցները չի խնայեր:

Սամաթիայի ժողովուրդը իր ճակտին հարազատ քրտինքովը իր ասլուստը ճարող ըլլալով, աշխատասէրէ, միայն թէ երբ աշխատութենէ դադրած կը պատրաստուի տուն վերադառնալ, կը փորձուի անպատճառ հատ մը ճնկել կարծես վերանորոգելու համար, իր բովանդակ ուժերը. իր քնքուշ մուսան է անիկա, այն յաւիտենական խորհրդաւոր ճերմակ ջուրը:

Արական սեռի այս յատկանշական առաւելութիւնները անցողակի կերպով նկարագրելէ վերջը կ'անցնինք իգական սեռին որ կրնայ իրօք օրինակելի ըլլալ ուրիշ թաղերու իդական սեռին:

Սամաթիոյ կիները ընդ հանրապէս տիվալ, սիւզէնի, պրօտըրի, քոչէ եւ նմանօրինակ ձեռագործներու պարապելով իրենց աշխատասիրութեամբ եւ գործունէութեամբը թէ անձնական եւ թէ ընտանեկան ծախքերու մէկ մասը կը հոգան:

Դրամ շահելու համար այս աշխատութիւնները սակայն, պատճառ եղած չեն որ մաքրութիւն եւ կարգաւորութիւն չի տիրեն տանը մէջ, ամուսինը իրիկունը տուն վերագործած ժամանակ, ամէն բան իր տեղը կը տեմէ, ամէն բան կարգադրուած, շտկուած եւ մաքուր:

Սամաթիացի կինը կամ այրը, նկարագրի տեսակէտով շատ որոշ է. դժուար չէ ըմբռնել թէ՝ ինչ սկզբունքի կամ գաղափարի կը ծառայէ, իր զգացումը, դատողութեան սահմանները, կամ մտածումը, ծուռ կամ շիտակ, որոշ կերպով կը բացատրէ քեզի առանց վերապահութեան, ու ո եւ է խնդրոյ մասին բնաւ չի վարանիր իրերը իրենց բնական ու անիեղծ գոյներով ներկայացնել, որովհետեւ Սամաթիացին անկեղծ ու վեհանձն է, կ'ատէ կեղծաւորութիւնը:

* * *

Վերջապէս մեր լրագրական սիւնակները ալէտք եղածէն աւելի սեղմէ եւ նեղ ըլլալուն, չենք կրնար մեր

ու զած կերպով բացատրել մեր զգացումները, ու մատնանիշ ընել անոնց, որոնք՝ անիրաւ զայրոյթ զգացեր են մեր գրութեան գէմ, հասկցնելու համար իրենց թէ, հեռու Սամաթիան անարգելէ մենք Սամաթիոյ աւելի համակրելու զօրաւոր պատճառներ ունինք. միայն կը փափաքինք որ անհատական զարգացման եւ կրթութեան կարեւութիւն տրուելով, գէմ դրուի այն հոսանքին, որ Սամաթիոյ փայլուն անցեալը մոռցնելու կը ճգնի:

Ինքնօգնութիւնը, ինքնազարգացումը մեծ տեղ զըրաւելու են մեր երիտասարդութեան մէջ, դուրս նետելու համար այն մասերը որ իր յոսի կողմերը կը կազմեն:

Պէտք է ըմբռնել թէ՝ ժողովուրդ մը բարոյապէս կամ նիւթակէս որքան ալ բարձր աստիճանի վրայ եղած ըլլայ, ունի միշտ իր տափակ կողմերը, ասիկայ պակասութիւն մը չէ, եթէ միեւնոյն ժամանակ, այդ տըձեւութիւնները ատաշելու անհետացնելու ընդհանուր բաղձանք մը կամ եռանդ մը որոշակի չ'երեւայ:

Եւ մեզի հետ պէտք է պնդել թէ՝ ամէն առաւելութիւններու հակառակ, այսօր Սամաթիոյ նոր պատրաստուով երիտասարդութիւնը, —ինդրեմս սխալը մը մոլի մը եղած է ծխախոտի եւ օղիի գործածութեան:

Խստուվանինք միեւնոյն ժամանակ որ մտաւ որապէս ու բարոյապէս զարգացած երիտասարդութիւն մը գոյութիւն ունենալով Սամաթիոյ մէջ, միշտ եթէ ուզէ կրնայ իր բարոյական ուժերով դէմ զնել ու անհետացնել այս մէկ քանի գէշ ունակութիւնները որոնք կրնան աւելի ընդարձակուի, եթէ չքուժուին:

ԵՍ ԻՆՉ ԳԻՏՆԱՄ

Թէ՝ Ատարազարի Ա. Հ. եկեղեցւոյ թաղականներէն մէկը, դպրոցին բացը գոցելու համար, «Հիմ ֆէլի+ը վերընե՛նք, ես չիստեմ նէ, փարա չեմ վաստիկր» պիտի ըսէ :

Թէ՝ Ատարազարի Արամեան վարժարանի սրահին մէջ ասկէ երկու տարի առաջուան գործածուած դասերու ժամանակացոյցը կախուած պիտի մնար այցելուներու քթին իննդալու համար:

Թէ՝ Արամեան վարժարանի ուսուցիչները՝ առաջին ու վերջին ժողով մը գումարելով՝ պիտի որոշէին ամավերջի քննութիւն չտալ, մինչեւ որ թաղական խորհուրդէն զահանգ ամսականը առնելու զրաւոր խոստում չստանային:

Թէ՝ Նիկոմիդիոյ Առաջնորդին նկատմամբ ասլրիլ լի սուտեր պիտի ստեղծէին:

Թէ՝ իրենց անունը սխալ զրոյ գնդրոցականներն անդամ իրենք զիրնենք էնորէլէնու պիտի յորջորջէին:

Թէ՝ մինչեւ ամսագլուխ, գրալանը զրամ ունեցող ուսուցիչ մը չափար գտնուէր:

Ատարազար

Թիբ-ԹԱՐ

ՏՕՆԻԿ ԱՂԱՆ

Վաթսունը անցուկ, կարճուկ եւ բարի մարդուկ մըն է մեր Տօնիկ աղան: Շուկայ չիջած օրերը, գիւղի քաղինոն է, պոլչի սեղանին գլուխը:

Հետաքրքրական նիչ մըն է մեր Տօնիկ աղան, չի բարկանար, շատ ալ չի խնդար. թէ շատ բարկացողները եւ թէ՛ շատ խնդացողները հաւասարակէս չի սիրեր:

Շուկայ իջած օրերը աւելի լուրջ կերպարանք մը կ'առնէ մեր Տօնիկ աղան:

Արհեստը խույումնի է, ժամանակաւ սարաֆութիւն աւ ըրած է մեր Տօնիկ աղան:

Տօնիկ աղային հայրը, ուսումնասէր եւ աղնուական մարդ մը ըլլալով, իր զաւկին, պզտիկ Տօնիկին ուսմունք սորվեցնելու շատ փափաք ունէր, Տօնիկ աղային մայրն ալ ջերմեռանդ Քրիստոնեայ կին մըն էր, ամէն կիրակի ժամ կ'երթար եւ կ'ուզէր որ իր զաւակը՝ պղտիկ Տօնիկը «Արի» ըսէ:

Տօնիկ՝ իր փոքրիկ հասալէն, փափաք չունէր ուսման. ձայնը աղուոր էր, բայց ժամը ձայնաւորութիւն ընել աւ չէր ուզեր:

Տօնիկ մէկ բանի միայն կը փափաքէր, մէկ երազ միայն ունէր, Խոյումնէն ըլլալ. շատ կը սիրէր այդ արհեստը:

Երբ մայրը իրեն հաջուտ տար ուտելու, չէր ուտեր եւ հաջուտէն մատնի շնուկով, մատը կ'անցնէր. այնչափ կը սիրէր Խոյումնէն իշխութիւնը:

Մնողը տեմնելով որ ամէն բան անօգուտ պիտի ըլլայ, Խոյումնէնի մը քով ւրաք տուփն զինքը: Պղտիկ Տօնիկ, շատ յարմարութիւն ունէր Խոյումնէն իշխութիւն, քիչ ատենէն խոյփա ելաւ. այն օրը որ վարսելու Տօնիկ ալ քեզ խոյփա ըրի ըսաւ, ուրախութենէնին ընելը չգիտցաւ:

Տօնիկ 16 տարեկան էր երբ խոյփա ելաւ, ամէն օր գործին գլուխն էր. կիրակի օրերն ալ իր ընկերներուն հետ սրճարանը սիմանէ կը խաղար. ձմեռ գիշերները երբեմն տանը մէջ ժամանակ անցնելու համար գլուխն ալ կը խաղար:

Տօնիկ տունն ի վեր երիտասարդ մըն էր, դրացին ները շատ երնէն երիտասարդ Տօնիկը, հասակը կարճ է, բայց վայելուշ դէմք մը ունի, կ'ըսէին:

Տօնիկ 20 տարեկան հասակին մէջ, խոյումնիի վարպետ էր, բայց միշտ իր գործին գլուխն էր, օր մը խանութէն բացակայ չէր մնար, կիրակի օրերը քաղինոյին մէջ, ալ սկսմակի չէր խաղար, հիմայ մինակ էտէ եւ լսալաւ կը սիրէր, որովհետեւ նոր սորված էր. էտէ եւ լսալաւ կը սիրէր, խաղար. եւ շատ գլուխնէւ կ'ըլլար, եթէ յաջողէր էւ լս ալ ընել. ինչերը միշտ ձեռքը կը պահէր, որպէս զի կարենայ վերջը էւ լս ալ ընել:

Տօնիկ աղան ինչպէս ըսի հիմոյ վաթսունը անցուկ է, ալ ամէն օր իր գործին չերթար. «Բարդս աս տարիքին մէջ քիչ մը հանգիստ ընելու է» կ'ըսէ. հիմայ էտէ եւ լսալաւ, մինակ պահէւ կը խաղար, բայց իքի երկին մէջ, եւ լս ալ չսաղար, մինակ պահէւ կը խաղար, բայց էտէ լսալաւ հայփուն այնչափ:

Վարժուեր էր խողերը պահելու, որ հիմայ ալ, ի՞ո՞ւ ո՞նի՞ւ ընել չափերը:

Դատեր ետեւէն ինկած են անկած ընել տաղու համար, բայց կարելի չէ եղած, այնպէս որ Տօնիկ աղան հոմանիւ եղած է անկած չընելու. հիմայ երբ մէկը պահէւ մէջ անկած չընէ, փոխանակ անկած ըրէ ըսելու, Տօնիկ աղան ա՛ ա՛ կը պոռան:

Մեր Տօնիկ աղան բնաւ չի բարկանար, ինքն աւ մէկտեղ կը պոռայ Տօնիկ աղան ա՛ ա՛:

Ի՞նՉ ԿԱՆՑԻ ԿԸ ԴԱՌՆԱՅ

— Ի՞նդհանրապէս պողոտաներու վրայ կառքեր, ձիեր, շրջուն գանձանակներ, գրաստներ եւ մարդեր կ'անցնին ու կը դառնան՝ մշտնջենական շարժման շհաւացաղողերու աչքին առջեւ:

— Այս շարթուան քաղաքական հորիզոնը պայծառ է երկնային կայտութեան մէջ երկրային քաղաքականութիւնը՝ թուաքանութեան «բաժանումի» կանոնները կը սերտէ, եւ շատ յոյս կայ որ վերջին քննութեան, տառաջն մրցանակը վաստիկ:

— Դերմանիոյ Խայմաթակին մէջ, տասնեւհինգ միլիոնի ծովային վարկը, 165ի դէմ, 294 ձայնով ընկունուեցաւ:

— Լահէյէ հասած վերջին հեռագիրները կը ծանուցանեն թէ, զէնընկէցութեան՝ ընկեցիկ երախան, քսան կեւհինգ տէրութեանց ներկայացուցիչներէն եւ ո՛չ մին կ'ուզէ որդեգրել: Կատարելագործուած պատերազմական զէնքեր կը փնտուուին վերջնական համաձայնութեան մը յանդելու համար:

— Երկնամուսնութեան տեսնչը վառ պահելու միջոցներ կը խորհուին:

Ս. Հայրապետին վերջին մէկ անօրինութեան պատճառաւ, կովկասեան՝ ափեղցիել նամակներ սկսան տեղալ զիմնուու այն տեսակ թղթակիցներու, որսոց վերջին աստիճան մեծամօսութեանցը, փոքրիկ օրինակ մըն է հետեւեալը :

Իշխան կալիցինի ծանօթ յիշատակագրին նկատմամբ թայցնի թղթակիցին տուած լուրը հին է եղեր, իսկ թղթակիցներունը թարմ . . . հաւկի՞թ ըսել կ'ուզեն:

— Նիկոմիդիոյ Ս. Առաջնորդին խնդիրը՝ լոկ բախտաննդրական ըլլալը որոշապէս սոսուգուեցաւ:

Պնդողներ կան թէ ն. Սրբազնութիւն այս տարի նիկոմիդիոյ արատագրելիք բանիններու կամին ջուր խառնած է: Այս լուրը վերապահութեամբ կը հրատարակենք, որ չըլլայ թէ օրուան օրագորոզք ենեն, ուսնային խնդիր մըն ալ յարուցանեն սուաւուեան նախաճաշի պատրուակաւ:

— Մեծանուն նուազար փաշային՝ ոսկորները հալեցան, բայց ինքնակոչ ժամանգորդներուն գանգասանները դեռ չընցան: Ինչ կ'ուզեն թող ըսեն. հոչակուածին չափ ինելացի չէ եղեր անուանի քաղաքագէտը. և թէ անձնական հարստութիւնը ազգին չթողուց, գէթ պարագերը կտակելու էր ազգին, որ ամէն մարդ գիտնար թէ ի՞նչ պարտք ունի... մեռնողի մը պատույ յիշատակին հանդէպ:

Սամար գիրքերէ կենսագրութիւններ թարգմանուիլ ակսեր է. արգահատելի չէ այս, ի հումն մեր երեւելի արանց կենսագրութիւնները անսնք մենէ կը թարգմանէին եւ ո՛չ թէ մենք անոնցմէ . . .

Ահա այս եւ առուց պէս բաներ են օրուան անցած դարձածները:

8. Ա. ՀԱՃԵՍՆ

ԱՆՇՈՒՇՏ
ԾԱԽԹԴ ԿԸ ՀԱՆԵՍ

Լրագրի արտօնատէր ես, վարչութիւն մը կը կազմուս, ծանօթ գրագէտներ քու շուրջդ կը հաւաքես, ամէն զոհողութիւն յանձն կ'առնես և լրագիր մը կը հըրատարակես, լրագիր մը որ ամէն առաւելութիւններով օժտուած է, գրական թերթ մըն է, քու ընթերցողներուդ օրը օրին, ժամը ժամուն օրուան ամէնէն թարմ լուրերը տալու համար դրամ, ժամանակ, աշխատութիւն չես խնայեր, Հասարակութիւնը կ'առնէ թերթդ, աննման թերթ մը ըլլալը կը գնահատէ «աալրի՛ս Ա. Յ. Ե. Վ. Վ.» կը բացագանչէ. «Հրանտ Ասատուր շատ սքանչելք կը գրէ, Տիգրան Արփիարեանի յօդուածներուն հիացած եմ, Ո. Խ. Ա. աննման գրողմըն է, Արէտին սուր գրիչը լափելով կը կարգամ, գաւառային թղթակցութիւնները շատ ընտրանօք կը հրատարակուին եւ վերջապէս ամէն տեսուկ գովեստներ շույլելով կ'աւելցնէ «ԱնՇՈՒՇՏ ԾԱԽԹԴ ԿԸ ՀԱՆԵՍ»:

*

Ուսուցիչ ես, դրամ կը ծախսես, դպրոց մը կը հիմնես. ի՞նչ զոհողութիւններ, ի՞նչ գերմարդկայինն ճիգեր կը թափես հաստատութեանդ յարատեւութեանը համար. հոգիդ կեանքդ կը մաշեցնես եւ լաւ դաստիարակուած աերունդ մը կը նետես հրապարակը. Հասարակութիւնը դափնիներ կը հիւսէ եւ անոնցմով հաստատութեանդ հակատը կը զարդարէ, «ԷՇ կեցցես Պէրպէրեան» կը գոչէ, «ազգը միշտ երախտավարատ պիտի ըլլայ քեզի, քու անունդ աննմահ պիտի մնայ, զքեղ ՄԵԾ ԴԱՍԻԱՐԱԿԸ պիտի յորջորջէ», եւ վերջապէս ամէն տեսակ գովեստներ շույլելով կ'աւելցնէ, «ԱնՇՈՒՇՏ ԾԱԽԹԴ ԿԸ ՀԱՆԵՍ»:

* *

Գրագէտ ես, աշխատութիւն մը յանձն կ'առնես, Նարեկի խրթին գրաբառը, ժողովուրդին հասկնալի լեզով մը աշխարհաբարի կը թարգմանես, որքան միտք կը յոգնեցնես, որքան ժամանակ կը վատնես, դրամ ալ կ'սպառես անոր հրատարակութեանը համար. կը հաւնի հասարակութիւնը այս ձեռնարկիդ, կը գովէ զքեզ, «ԷՇ աֆէրէ Քաօիմ» կը պոռայ, կը գնահատէ աշխատութիւնդ եւ վերջապէս ամէն տեսակ գովեստներ շույլելով կ'աւելցնէ «ԱնՇՈՒՇՏ ԾԱԽԹԴ ԿԸ ՀԱՆԵՍ»:

* *

Գրավաճառ ես, 50 տարուան հաստատութիւն մը կը վարես. առանց ուսուցիչ ըլլալու, ուսուցէ մը աւելի օգտակար կ'ըլլաս մանուկներուն. գիշերը ցորեկին կը խառնես, մանկավարժական նորագոյն մէթոտներու հետամուտ կ'ըլլաս, տղուն հոգին, միտքը կը կարգաս եւ կը հրատարակես մանկավարժական քերականութիւն մը. Հասարակութիւնը «Պատշ Մարգարեան» կ'աղալակէ. «Անծ պակաս մը լեցուցիր այս երկասիրութեամբդ, այս գիրքը շատ ընդունելութիւն պիտի գտնէ, ամէն ուսուցիչ այս մէթոտին հետեւելով քիչ ժամանակէն պիտի կրնայ ամենադիւրին մէթոտով մը, աշխարհաբար լեզուն սորվեցնել իր աշակերտներուն», եւ վերջապէս ամէն տեսակ գովեստներ շույլելով կ'աւելցնէ, «ԱնՇՈՒՇՏ ԾԱԽԹԴ ԿԸ ՀԱՆԵՍ»:

Պ.

Ս Ֆ Տ Ջ Ա Ջ Ա Ֆ Ա Ֆ Ա Ֆ

Ա. Ա. Ե. Խ. Ա. ՓԱՓԱԶԵԱՆ (* * *)

Եկէք, եթէ կը հաճիք. Պարոն Տօն-Բիշօթ, Ծաղկի մէկ անկիւնը առանձնանանք քանի մը վայրկեան, կարեւոր ըսելիք մը ունիմ ձեզ, բայց միմիայն ձեզ. ուսակ կեցէք որ ական ջնուուդ վար ըսեմ, որպէս զի չըլլայ թէ Ծաղկի հետաքրքիր ընթերցողներէն մին՝ քաղտագողի, ոտքին մատներուն վրայ կոխելով՝ մօտենայ ու լսէ մեզ... երկար չպիտի խօսիմ ձեզ, որովհետեւ գիտեմ թէ քիչն շատ կը հասկնաք... ուսակ բացէք ական ջնիդ... եւ ուշադրութեամբ մտիկ ըրէք:

Փողոցին անկիւնը, պաշտամուտ, պղտիկ անառակ տղու մը պէս, ինչո՞ւ քար կը նետէք անցնող-դարձողին. անխոհեմութեամբ նետած ձեր քարը կրնայ ետ դառնալ, եւ նոյն իսկ զեեզ վիրաւորել, ինչպէս հիմա. քանի որ բազուկներնիդ կը մատնէ զձեզ, որքան որ ալ ուզէք երեք աստղանիշերու տակ ծածկուիլ հետալով, եւ չնչապառ խայդ տաք օդին:

Զէ, պղտիկ մեղու. զեր չէք կարող ձեզմէ մեծերը խայթել. խոնեմ եղէք, եթէ ոչ վրայ կուտաք ձեր խայթոցը... ձեր փեթակին չուրջը միայն բզզացէք ու ձեր պղտէզլն ցանկապատէն անզին մի՛ անցնիք երբէք... չէ՞ք զիտեր որ հօվերը կրնան ձեզ առնել տանիլ... անոնք մեծ են, չա՛տ մեծ, մինչ դուք այն քանը ինչը տակաւին, այնքան փափուկ ու ճղճիմ, որ չէք կարող տոկալ անոնց զօրութեամիդ կը ճզմուիք խեցն պղտիկ մեղու... . . .

ԶԱՐԵՀ Ա. ԲԱՑԵԱՆ

Ա. Պ Տ Ա. Կ Ի Ն Հ Ա Շ Ի Ւ Բ

Ուտիք օրերու եւ ճաշակիդ յարմար տողեր էին պատամախանդ, ո՛վ բարեմիտ Ա. Փ. Ուրախ եմ արդարեւ որ անունս կը յիշեցունէ քեզ, կարգացած կին մէկ վէպդ, ուրիկէ անդին չանցնիր թերեւս բոլոր ընթերցանութիւնդ կը փափաքէի սակայն որ հեղինակներու ցանկեր միայն պատրաստելու տեղը որ գրավաճառներու իրաւուքն է միայն, անոնցմէ մէկ քանին գոնէ կարգացած ըլլայիր, թէեւ խիստ պտհանջ մը այդքան անձուկ խելապատակի մը համար:

Գալով այդ վիճակիդ մէջ ուրիշներու գրելու ձեւին չնաւնելու յաւակնութեանդ, կը ստիպուիմ յիշեցնել քեզ աղուէսին ու խաղաղին առակի:

Այս քեզ իմ խրատս. թէեւ բաւական ատենէ ի վեր ձրի գասախօսութիւններս գարդեցուցած եմ:

Ուրիշ բան է եթէ մէկը, որ քեզ համար անկարելի է դատելով մաքի թափթփուէ նամակէդ, արտաքոյ կարգի ընդունակութիւն ցուցնէ սորվելու մարմաջով վառուած. այդպիսի պարագաներու մէջ չափազանց անտարբերութիւն պիտի ըլլայ մեր կողմէն ցուցուած ո եւ է անպատճառաստականութիւն:

Իսկ ապտակի մասին դիմումէ սիալ է, գուն պէտք է գլխանաս թէ ատոր համար որո՞ւ դիմել հարկ է:

ԹԱՓԱՌԻԿ

Ս Ե Գ Ռ Ա Վ Ո Խ Ֆ Վ Ե Գ Բ

Ժամանակէ մը ի վեր անարժանաբար ստորագրած շարք մը յօդուածներուս ի վարձատրութիւն՝ ընդունած գնդասեղի հարուածներս ու կսմիթներս փոքր ինչ խորհել տուին ինձ թէ իր շարունակելի միջակէտ մը զնելով վերջին նկարագրականիս, սէռի մըն ալ մեր պեխաւոր քուքաներուն նույիրեմ, քաջ գիտնալով սակայն թէ կախ բէջ որտանկօթին, կարմիր փողկապին եւ տըմի պոս մազերուն տակ՝ զիս ծեծելու շափ յանդուզն միւսիներ չեն կրնար ծածկուիլ:

Մեր միտքը լեցուն ու քսակը գատարկ շրջանաւարտ պէտէքները, երբ դսլոցական խիստ ճնշումներէն դուրս ընտանեկան ազատ գուրդուրանքը կը վայելեն, Քրիստոսի «զԱշխարհ քարոզեցէք»ին պէս առաքեալի հովեր առած՝ կ'ուղեն, կը փափաքին որ իրենց պտտիկ գըլխուն մէջ նոր զետեղուած ութիւններու վրայ փիլխափայի պէս ճառեն, խօսին ու տրամաբանեն, կարծելով որ իրենցմէ դուրս, ժողովուրդը ատոնց պէտք ունի Օրինակ, Ըունտիկ տուտուին, Զըրթարոս աղային, Սուրբիկն, Ագապիցային, փոքրիկ երուանդին սենեկին մէջ նստած ատեննին կ'սկսին Տարուինակութեան վրայ ճառել եւ կ'սքանչանան տեսնելով որ այդ կարգի ունկնդիրները յապուշ կրթած յօրանջելով կ'ունկընդրեն իրենց Ապրիք պէտէքներս, քիչ մըն ալ քովի տունը ճառեցէ . . .

Ի սրտէ կը ցաւիմ այդ կարգի ջօնուիներուն վըրայ որոնք փոխանակ ուսման եւ գիտութեան իրենց վըրայ, ազդած ծանր տպաւորութիւնը ցոյց տալու՝ փետուրի մը պէս թեթեւ, եւ չոր տերեւի մը պէս թըռչառուն են առ հասարակ: Ցաւալի բան . . .

Դիտէք, այս պէտէքները նորութիւն մըն ալ հնարած են որ սակայն հեռի չէ պարիթ ըլլալէ: Մազերու երկարածգութիւնը՝ որպէս զի աչքի դարնուին, եւ առթիստիք երեւան, որովհետեւ իմացած են ու պատկերներու մէջ աչքով հաստատած թէ, Ռասին, Մոլիէն, Պէտհովըն, Պայուըն, եւ ուրիշներ երկարածիդ մազեր կը կրէին, ուստի առ իմիթասիօն իրենք եւս սկսան սափրիչին էքօնօմին յարգել հակառակ մայրերու արդար գանգատին երբ կ'ստիպեն զիրենք յաճախ տաք ջրով գլուխ լուալ, որպէս զի այդ խիտ ու երկայն մազերուն հետեւանքով մի գուցէ սոխակներ բոյն շինեն հոն . . .

Իրաւ է թէ բանսատեղծները ու փիլսոփայները ընութեան սիրահար, կը սիրեն առանձնանալ ամսոյի անկիւններ ուսումնասիրելու համար Մեծ Վարպետին ճեռակերտը եւ կամ սքանչանալու՝ Անոր Հրաշալեաց վըրայ: Բայց մեր ույտուրմասիօն բանսաէրները (հեռու լսողաց) աւելի կը սիրեն գտնուիլ այն վայրերը ուր բառքիւմըովի կը հոտի եւ ֆէսերէ աւելի գլխարկներ կամ ֆիշիւներ կ'երեւին եւ երբ արուեստականը իր ճոխութեամբը կը փայլի ա'լ զլուխները կը տաքնան, աչքերը կարծատեսի հովեր կ'առնեն, աթոռները կը տառանին, սիեսերու ուրումները քրոնիկ կը դառնան, Լօրտ Պայունները գերեզմաններէն յարութիւն կ'առնուն եւ

Մօճառաներու աչակերտները հեղինակութիւններ կը զառանցեն . . . , չմոռնալով սակայն դուլպայի կարկը տաները որոնք դեղին պօթերուն մէջ անտանելի ցաւ կը պատճառեն:

Քալուածքին մէջ շիքէսը, խօսուածքին մէջ ֆինէսը տեսակցութեան մէջ բօլիթէսը, եւ գրպաններու պարապէսը տիրող նուվօթէն է իրենց համար որ ծաղը ըլլալէ չի փրափիր կախ-բէշ տըտէնկօթին քովընորի գրպանը ալպէնի կարմիր թաշկինակը, պոստէ ձութ ներմակ շապիքին սքօչէզ փողկապը, ֆըռէզ էքուազէ թուանսբառանով ժիլէն, քատույցէ բանթալօնը եւ ամին տէրտիս վրայ, քափափ իշի դեղին սօթը, քօսոիւմը կը կազմէ մեր եխի եէթմէ պէտէքներուն, որոնց ամբողջութիւնը լըրացնող զոյդ մը կանմէ կը ճգմուի իրենց քրտնած ձեռքերուն մէջ ֆալով փարայականին եւ ոչ բարոյականին, գրպաններուն խորերը կծկուող մէկ երկու քառորդը մանրուքի կը վերածեն որպէս զի օրիորդներու մօտէն անցած միջոցնին շըխլութըմլը ձայներ լսուի. որովհետեւ մեր պէտէքները համոզուած են թէ ՄԱՄՈՆԱՆ է գործ տեսնողը:

Շարթուան մէջ չէք հանդիսիր նմանօրինակ միւսիւներուն այլ կիրակիները միայն, առաւտուուն եկեղեցւոյն գուրսը բակին մէջ խումբ խումբ, երեկոյին հանրային վայրերը առանձինն, եւ գիշերները փողոցներու մէջ զոյգ զոյգ:

Կը հաւատուածք աղնիւ ընթերցողներ, երբ ըսեմ ձեզ թէ այդ հովկուները բաքոսի յաճախորդներ են . . . : Բազմութեան մէջ պօթնեթի եւ առանձինն քառկա պիւքէն կը ճընկեն մուսաները հրաւիրելու համար . . . կեցցէ անվարտիներ:

Իրաւ է որ բանիրուն հմուտ եւ ժրաջան սերունդներու պէտք ունինք սակայն երբէք, քութէզաններու, բաքոսեաններու, սազը ուզուն ագլը գըսաններու պէտք չունինք:

Ինդընք ի սրտէ կրթական հաստատութիւններէն որպէս զի նմանօրինակ պէտէքներէն ավուծ տօլուսի մեր միթողորաց չի նետեն . . . արդէն գտնուածները չենք կրնար կոր մարտեր:

ՎԱՐԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ԱԿՆԵՑԻՆԵՐՈՒՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Արգ ոյամեծար

Տէօքմէ ճօնց Մարտիրոս էքէնտի

«Մաղիկ» զագէթային միւթէ վէլլին

որ ի Կ. Պոլիս

Շատիւնց է իւր Ակնցիքու է ֆքէրէնմիշ էղերէյանք էվ կ'ուզէյանք իւր հրամմանիւցդ թսովիկաթլու վէ մազպութ փարագա մը թէպլիդ անինք, էվ մեր հոգուն տիրելը թնտացնող մէսէլէն հէլլ անինք. լաքին մէջերնիս անենկ շիւրիւթիւ էվ զագէթայի մէջ տէրճ լնելիւ կորայ խէլէմ փարտող մէյ մի չէյանք կրար գններ, ըսելնիքէն

Էֆէնտի՛մ խօրըթառ չիւրիւթմիշ չանկոմ, միտքանին սա՛
է թը՝ սէնկ արանք նէնկ արանք, էթնէթքը (վերջապէս)
կայանք տվանք իւր Այնայ ինկաձէօրիս մէ հէյէն Զար-
ջուան Ալերենց Մանկսար աղան կանչինք ու անէօր գը-
րել տանք : Զօրէ՛մ, Մանկսար աղան՝ Արութիւն վար-
ժապետին փէշին տկէն ելեր է, էվ այլմ ժամանակ ալ
վերի մէհէն հոգարարձիւթիւն արած է, ան իր խէլէ-
մին քէսալ արած շիւրիւթօվը՝ բարօվ մի կու հասկցնէ
հրամանիւցդ:

Գլխիւցառութիւն կուտանք խէլ տէ, աֆ կ'անէք
ճէշէրէթնիւս, աս ա՛ն Մանկսար աղան է իւր՝ Հատմազո-
ւէն Ակինը ձէօրը էկած վարժապետները կու քններ,
վէօ՛ր նիւր բանին գար նր վար կու դնէր՝ վէօ՛ր նիւրիւր
չի գար նը, քիրան կու բռներ (ջորեպանին յանձնել): Հէջ
մտքէս չելլեր՝ աւուրը մէկը կինէ ասենկ՝ տիպլօմալիւ
ճաշճիրինիչճօղ վարժապետ մին էր էկեր Հատմազօիւ,
մեր Մանկսար աղան օնցաւ դիմացը, էվ հարցուց թը,
«Ակէօր նահասետ իւր երծին (երազին) մէջ նէրտըգան
մի տեսերեր նը՝ ան նէրտըգանը հրմայ ո՞ւր է»: Աէվ-
տիւկիւմ ֆէսը տափուկ զիմզօթը՝ գիտցաւ թը սատընին
դիմուս խըպըլիկ տի խալա, հալպուքի հարախ պէս ան-
խէօս մնաց, էվ պէօչիւն վրայ նայելէօվ Այնէն բասուե-
ցաւ :

Այժմիւս՝ գանք ի կարգ խնդրիւս, սա ձեր դազէ-
թան քիշ կու մնայ թը՝ մոռելը աի խնտացնէ, սա խու-
սուսին քէսալ արած չէօ հրէթնիս իւ մէնէնտնիդ չի կայ,
էվ բարէօվ մի Փարզին գնացանք իւր հրամմանքնիդ ալ
ծառայականիւտ պէս տիւզ պօղօզ մարդիւն մէ՛յն է՛ք,
էվ իւր իւր ծուռ բան մի կի կու տեսնէք նը գըրմին
կինէք, նէ խայհը կու բռէք նէ խըյմէթը էվ ինկզի
(ընկոյզ) ծառի պէս կու ծաղլիէք, օ՛վ կուլի թող նի-
հալպուքի՝ ոլազի սլաղի ակնցիսկան բաներ ալ կու գը-
րէք իսէ տէ, անէօնց էմմէնն' ալ մազպութ մի թանզիմ
էղած չին, վէ էվէլօք խալէթներ կու պարիւնակին, ու-
զեցանք իւր՝ էկէր խապիլը կայ նը աս բանին նոէշիը
առնինք: Բսել չինք իւզեր թը՝ մեր վրայէօք բան տէրճ
մի անէք, հաշա՛, զօրէ՛մ հէտտերնիս չէ ուր հրամմանքը
թէքտիր անինք իւ վազիչէնիս իաթալ անինք: պիլ ա-
խը՛ս, էվէլէօք մէ մնիւն իւ մէարիւր՝ կուլինք իւր մեզ ալ
մտաց չէք հէներ: բաքին՝ Այնայ լեզիւն՝ անէնկ նէօրէլիւկ
քիրականիւթիւններիւ միւճիւպօլը չի գրվիր: ա՛ս խու-
սուսօլը մինասիտ տեսանք իւր՝ ա՛սըլ մեր քիրականիւ-
թիւնէն քանի մի միւճիւմ կանիւններ եւ բառեր թէպլիզ
անինք հրամանիւցդ, էվ թը իւրիւր խապիլը կայ նը՝
ասկի էթքը գրազնիս մնէօր միւճիւպօլը խէլէմի առ-
նիք իւ տէրճ անէք, վէօր ի ներքօ գրիւս ծօցը իշար ա-
րանք:

Օթթիս, սըթթիս, նըթթիս, տըթթիս:

Դարնիդաս, դարնիդան, դարնիվէր դարնիվար:
Սէնկս, նէնկս, աւնկու:

Ֆէօս, ֆէօտ, Փէօն:

Սվլի, նվլի, տվլի:

Դէօռ, դէօռը, դովլիքը:

Մերլինօնցը, ավօնցը, նըվօնցը:

Վերինօնցը, վարինօնցը, օթթինօնցը:

Վէ հաթտայ, սախսիկ՝ կ'ըսինք կանաչ լովասին
(լուբիս), սլիկ կ'ըսինք չոր լովասին, լովաս կ'ըսինք
մըջի կուտին: Պարկուկ կ'ըսինք ծիրանին, մամէօխ կ'ը-
սինք սալորին, գար կ'ըսինք խաւրծիլին, էկիր կ'ըսինք,
լատենին, կոր կ'ըսինք կարիճին, իւլեզ կ'ըսինք մողէզին
հնծան կ'ըսինք այգետան, թանիր կ'ըսինք խոր փուան,
բալարջ կ'ըսինք անաղ հացին, Շարօց կ'ըսինք ճէվիզլի
սուճուիին, մօչու կ'ըսենք ծօխն, քլ կ'ըսինք քային, լիւկ
կ'ըսինք կորին:

Պախի մնացածը այլմ ժամանակի մի իփայ կանինք
է փէնտի՛մ:

Մինչդեռ անոնք կ'զբաղէին վերոյիշեալ բողոքագրին
մաքուրն առնելու, ես կանխեցի զիրենք:

ՄԵՆ. ԳԻՄ.

Ա.Պ Ո Ւ Ր Ո Ւ Տ Ե Լ Ե

Փողոցի պատմաճիէն Փիստանցու առնելով՝ «Բերա-
յէն առի»ըսելը, ասլուր ուտել է:

Քանի մը ամիս Բարիդ բնակելով, «Եւրոպական
ընթացիկ լեզունեռուն եւ աքսանին վառժուած ըլլալուս
համառ, հայեռէն խօսիլը ինծի դժուառ կուգայ կոռու
առարկելը, ապուր ուտել է:

Սուզ բայց հրապուրիչ բան մը գնելու անկարող
պարծենկոսի մը «արդէն չեմ ախորժիր աղկէ» ըսելը,
ապուր ուտել է:

«Բնութեան ամաթէօն եմ» ըսող եւ անվերջանալի
բուռերով փողոցները չափչիող հոսպալա միւսիւնե-
րուն բռնած ընթացքը, ապուր ուտել է:

Հարուստ եւ ծնուանիք մըն է ըսուելու հա-
մար, պարտք խարճ ընելով Ալէմ-Ջաղի օդափոխու-
թեան երթալը, ապուր ուտել է:

Կարգ մը պօշ իւղն միւսիւներուն «Եղբայր, գործ
չի կայ» ըսելով իւթէներուն մէջ միւտինչը բէտէն եւ
նուշը խաղալը, ապուր ուտել է:

Մաւակ անկուտի կարդալով, ապօնէ եմ ըսելը, ապուր
ուտել է:

Պ. Պէջոջ

Հրատարակուեցաւ ՏՅԲԹ. Ն. ՏԱՂԱՐԵԱՆԻ

ՆԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՑ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Պատկերազարդ գործը

ԴԻՆ 6 ՂՐՅ.

ՆԿԱՄ ՌԵՆՔ

Հետաքրքիր պարոն մը անցեալ օր Բերայի մեծ
պողոտային անցած ժամանակ, յուղարկաւորներու բազ-
մութեան մը կը հանդպի, ու դագաղին հետեւորդներէն
մէկուն մօտենալով կը հարցնէ:

—Բարեկամ, յուղարկաւորաց բազմութեանը նայե-
լով, հանգուցեալը հարուստ մէկը եղած ըլլալու է:

—Զգիտեմ էֆէնսիմ, զատիւ է իւր՝ ատէյ լընի:

—Երիտասա՞րդ էր կ'ըսես:

—Երեսը զոց ռանելուն սեպէսով՝ ադ խուսուսին
մուխուփ չեղանք:

—Սրդեօք ամուսնացեա՞լ էր թէ ամուրի:

—Չի հարցուցանք . . . մալիւմաթ չունինք:

—Ողջ եղած ատենը անող ի՞նչ գործով կը զբաղէր.

—Էֆէնտիմ, թախում մի պօչալողազ մուխու ֆէնե-
րու շկրնալով խօսք ու մէրամ հասկցնիլ, էնձամիւլ քէ-
լամ զլուխ չէ բրթուցեր իւ իշխէ թախլան նետեր է:

Այս պատասխանը լսող մի քանի ուղեկիցք չկրնա-
լով ծիծաղնին բանել, քահ, քահ մը կը ծգեն. ասոր վը-
րայ մեր հետարքիր պարոնն ալ խելքը տուն կը կանչէ
ու անխօսուկ մը կծիկը կը դնէ:

* * *

Ճամբորդութենէ վերադարձող մարդ մը ըստ իր
կնոջը:

—Իմ բացակայութեանս արդեօք որչա՞փ կարօսս
կը քաշէիր եւթէ ո՞րչափ սիրտդ կը արոփէր զիս յիշելով:

—Ա՛հ, սիրելի ամուսինս, այդ կէտը մի' հարցներ.
ամէն անգամ որ սենեակէս ներս մարդ մը կը մտնէր,
կարծելով թէ եկողը դու ես, սիրտս սաստիկ կը տրո-
վէր . . .

* * *

Հետաքրքիր փոքրիկ աղջիկ մը հարցուց իր մօրը:
—Մայրիկ, հրեշտակ ըստած բանը արդեօք ի՞նչ է:
—Չաւակս, հրեշտակները քեզ նման գեղեցիկ աղ-
ջիկներու պէս արարածներ են, միայն թէ անոնք թեւեր
ունին, կը թռչտին:

—Իրա՞ւ կ'ըսես մայրիկ:

—Այո՛, զաւակս:

—Ուրեմն երէկ իրիկուն հայրիկս մեր սպասուհին
«Հրեշտակ» իմ» կ'ըսէր կոր. արդեօք ան ալ կը թռչի՞:
—Անտարակոյս, սիրելի աղջիկս, պատասխանեց
մայրը զգացած զայրոյթը զսպելով, զաղն առաւօտ կա-
նուխ պիտի թռչի երթա՞յ . . .

* * *

Միւսիւ Զենօն, վազը (իլիրակի) քեզի հետ ջուրերը
երթանք քիչ մը զբօնսանք:

—Ես ալ կը փափաղիմ եղբայր, բայց անպիտան
գերձակը բանթալոնդ չի լմնցուց որ . . .

—Հագած բանթալոնդ ի՞նչ ունի:

—Եղբայր, զիտես ա՛, ես քեզմէ բան չեմ պահեր.
խօսքը մէջերնիս բանթալոնիս յատակը պատռած է:

—Ա՛ . . . չըսե՞ս, անոր համար է որ միշտ ձեռքերդ
ետիդ կտպած կը պտտիս . . .

* * *

Մայր եւ որդի:

—Մո եավրում, աս առջի պտակին չորսը պիտի թա-
մացունես քի աղջկան ոտքը կապեր ես. աս քանի՞ լու-
սաւորիչներ, Ս. Սարգսիներ ու Անձարակներ անցան
գուն տահա չես կարգուիր կոր. ամօթ է արթըս, հէմ
մեղք է:

—Ես ի՞նչ ընեմ մայրիկ, մէկը գիտես, մէկը չգի-
տես. ա՛լ կարգուիմ ըսելով ոտքի կ'ելլամ կոր նէ՝ գործո
չորրըս կ'երթայ կոր:

—Քեզի բան մը ըսե՞մ: զուն երեսի ջուրով տեղդ
նստէ. ան քի հիմակիուց տեղէդ երերալովդ գործդ չար-
բըս կ'երթայ կոր, վաղը ճամբայ ելլաս կարգուիս նէ՝
ուշէտայէն պիտի գաս. էյ ես աս տարիքիս մէջ անդա-
մալոյծ նայելու կարողութիւն չունիմ: ԲՈԿՄԱԼԻՈՆ

~~~~~

## Զ Ի Ա Կ Հ Ա Վ Ա

Թրէօպէկեան մելոպէն վրայ ի՞նչ նորութիւն աւել-  
ցուց Ս. գիւղի հոգաբորժութիւնը:

—Խարէտկան լոնցուէ պատրուակին տակ զիմակա-  
ւոր եւ անդիմակ մուրացկանութիւնը:

\* \* \*

Անկեղծ աէրը ո՞ւր եւ ե՞րբ կը յայտնուի:

—Ամուսնութիւնէ վերջը հասած անտանելի ձախո-  
րութիւններու մէջ:

\* \* \*

Կնոջ մը տգեղութիւնը ի՞նչ բան կը ծածկէ:

—Բնութեան, եւ գործութիւնէ ազնուութիւնը:

\* \* \*

Ստէպ հայելի նայելու ունակութեան, որո՞նք ենթա-  
կայ են աւելի:

—Յաւակնու տիկինները:

\* \* \*

Ո՞վ է ճշմարիտ խորհրդականը:

—Խիղճը:

\* \* \*

Վարժապետները լինչպէս կը ճանչցուին:

—Մորուքի եւ մաղերու սերտիւ գիրկընդիսառնու-  
մէն:

\* \* \*

Արդի երիտասարդութեան՝ գործի մէջ յաջողելու  
վերջին փորձն ու յոյսը ո՞ւն:

—Անտուկն ու քսակը լեցուն օրիորդի մը հետ  
ամուսնանալը:

\* \* \*

Յղութիւնը ի՞նչի կը նմանի:

—Նամակի մը Պահարանը՝ կինն է, նամակը՝ զաւակը,  
եւ ստորագրողը՝ հայրը:

\* \* \*

Որոնց սենեակի մոմը շատ կսպառի:  
—Պառաւներուն, սիրահարներուն, եւ նորածին  
ունեցող տիկիններուն:

Կանանց խօսակցութեան նիւթը ի՞նչ է այս եղանա-  
կին:

—Անուշներու եւ շուռուպներու պատրաստութեան  
լոնդիրը:

Կանայք ի՞նչ բանի կը նախանձին աւելի:

—Այսինչին կամ այնինչին բուն տարիքը չի ցուցու-  
նելու չափ ունեցած թարմութեան վրայ:

Ալլաւ ճատըները ի՞նչ կը փափսան հիմայ մեր  
աղջկանց ականջին:

—Մով մոհք որ շիշմաննաք, գաւակներս :

Վ. Փ.

### “ԾԱՂԻԿԻ, Է ՀԵՌԱԳԻՒՐՆԵՐԸ”

ԲԵՐԱՅ, 2 Յունիս.—Աղջկանց Արհեստանոցին կը  
յայտարարեն թէ, ո՞ր վարժուհին որ երեք ամիս ա-  
ռանց դրամ առնելու կը փափաքի պաշտօնավարել Սր-  
հեստանոցին մէջ, թո՞ւ դիմէ Տնօրէնուհին, սպայմանաւ  
սակայն որ երեք ամիսէն վերջը հրաժարի առանց բան  
մը պահանջելու:

ԲԵՐԱՅ, 3 Յունիս.—Տեղւոյս ուսուցիչները վաքանակին  
երկու ամիս օդափոխութեան համար ինսիզ ատա չնորհ-  
քով տուն մը կը փնտուին. դիմել Բանկալիթի գերեզմա-  
նատունը, ապահով ըլլապով որ, այս անգամ հովիւին  
շունը մեծ ինամով շղթայուած է:

Ա. ԵՄՑԱ. Ա. Յ. 3 Յունիս.—Մաքրիգիւղի հոգարարձու-  
թիւնը իր նիստը գումարեց ելմալը, ջուրին գլուխը  
եւ որոշեց Ալէմտաղի դպրոցի ուսմանց ծրագիրը  
նոյնութեամբ գործադրել Մաքրիգիւղի դպրոցին մէջ:

ՄԱ. ՔՐԻԴԻՒՐ, 4 Յունիս.—Պղտիկ Յանոր՝ Յիսուսի  
ծառային միջոցաւ, արզ ըրաւ մարգարէներուն որ արեւը  
այլեւս խաւարած չմայ որսէս զի անոր լուսովը կարելի  
ըլլայ գործադրել ալէմտաղեան ծրագիրը.

ՕԳԻԼԻՑԱՐ, 4 Յունիս.—«Բարի իրիկուն պարոն Բան-  
թոլոն» թատրերգութիւնը ի մօտոյ պիտի ներկայացուի  
վարժարանի յարակից թատրոնին մէջ, առաջնորդութեամբ  
Պ. Հատքէռի, այժմէն մտից տումսեր կը պատրաստուին  
որոնց իւրաքանչիւրը՝ վիճակահանութեամբ, առարկայ մը  
պիտի շահի: Գին 5 զրուչ:

ԷՅՈՒՊ, 4 Յունիս.—Կիները պիտի ընտրուին թաղ. Խոր-  
հուրդի անդամակցութեան, թաղեցիները այս ընտրու-  
թիւն օդտակար կը համարին թաղային ամէն կարգի  
գործերու համար:

ԲԵՐԱՅ, 4 Յունիս.—Ա. Յարութիւն եկեղեցւոյն  
դպրագետը այս առաւատ ժամերգութեանց աններդաշ-  
նակութեանը համար խըյախ զէնամթ թափեց: Երանի՛  
անոնց, որոնք իրենց բացակայութեան շնորհիւ այդ եր-  
գեցովաթիւնները լսելու պատիւէն ու շնորհէն զըր-  
կուեցան:

### ԱԶԳԱՅԻՆ

Իրօնական ժողովը՝ երեքշաբթի օր, իր հա-  
րիւրերորդ նիստը գումարելով, նկատողութեան ա-  
ռաւ Վառնայի մէջ կատարուած կրկնամուսնու-  
թեան ինդիրը և որոշեց որ, կրկնամուսնութիւն  
կատարող Հերոմիւղեան Տ. Դէորդ քահանան ե-  
րեք տարի գործադրուլ ընէ քահանայական պաշ-  
տօնէ, պատկեալ ամողներու ամուսնալուծութեամ-  
բը պատկը անվաւեր ճանցուի, և քահանային ա-  
ռած պատկ դրամը, աղքատ ամողներու բաժնուի :

—Նիկոմիդիոյ առաջնորդական ինդիրը հրա-  
պարակին վրայ թեր ու գէմ բաւական ծեծուելէ  
վերջը, չորեքշաբթի օրուան Խառն ժողովի նիս-  
տին մէջ ի տէր հանդեաւ և տիրութիւն ընդդի-  
մաբանից:

Յուղարկաւորութեան հանդէսը պիտի կա-  
տարուի ծանուցեալ ընտրութիւններէն վերջը:

—Եղիպատոսի առաջնորդական ծեղապահի ա-  
մոռն ալ թափուր մնայ: Անցեալ տարի տեղւոյն  
կիման Տ. Յակոբ Աշոտ վարդապետի յարմարձ  
էր, բայց այս տարի նոյն կիման անյարմար ե-  
կաւ Տ. Յակոբ Աշոտ եպիսկոպոսի: Գաւառային  
վարչութիւնը նկատելով որ Եղիպատոսի կիման վար-  
դապետի և եպիսկոպոսի աստիճաններու վրայ փո-  
փոխութիւն յառաջ բերելու բնութիւն ունի, յար-  
մար դատեց առ այժմ բաւականանալ պարզ քա-  
հանայով մը:

### “ԾԱՂԻԿԻ, Է ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ”

Առ Միհր. Թապագեան, Ատաբաղար: Հաճե-  
ցէ՛ք “քննադատական ակնարկ”, մըն ալ նետել  
զուգագեղին խոշոր հաւկիթի մը ընելիք տպառ-  
րութեանը վրայ, երբ այն՝ այսինքն հաւկիթը, իր  
երկու գեղնուցներովը Ատաբաղարի բաւախի  
մը մէջ եփուի: Այժմէն կը խոստանանք Ծաղիկի  
կողմէ սուլու իլիմոն մը նուիրել ձեզ:

### ԾԱՂԻԿԻ ՅՈՒՂՈԱԾԳԻՐՆԵՐՈՒՆ

Մածկանուամբ ղրկուած յօդուածները չպիտի  
հրատարակուին եթէ գրողին բուն անունը, մա-  
կանունը և հասցէն բացորշապէս նշանակուած  
չըլլան:

# ԷՓԻԹՈՅԱԼ

[ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ]

## ԱՇԽԱՐՀԻՍ ԵՆ ՀԶՈՐ

### Կենաց Ապահովագրական ՀԱԿ.

ԵՐԱՇԽԱՐՀԻՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽՆ է

1 Միլիառ 227 միլիոն ՔՐԱԲ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՉ Կ. ՊՈԼՍՈՅ

ԳԱՐՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱԾՈՒՐ

## ԹԱՇՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Բերա ՄԵծ Փողոց թիւ 308 Քօնքօրհայի դիմաց

Պատիւ ունին ծանուցանել իրենց բազմութիւ յաճախորդաց թէ իրենց վաճառատունը վերստին բացուածէ, միեւնոյն տեղը, ուր կը ծախուին ըստ առաջնոյն կանաց չըջաղղեստի համար ամեն տեսակ սիփոյք, Տապակ, կոճակ, առնենի, ժապաւէն, ժանեակ, եւայլն եւայլն. ու կանաց արդուզարդի վերսրբեալ իրեղիններ, բարիզի առաջնակարդ գործարաններէ պատրաստուած: Այս վաճառատուն իր 25 տարուան յարտեւութեամբ արդէն արգոյ յաճախորդաց վատահութիւնը դրաւած ըլլալով աւելորդ կը համարուի կրկին յանձնաբարել:

## ԳՐԱՏՈՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

### Զագմանական Վալիսէ խան

Բառգլուք Ան 10 թիւ 108 թակորեան, զին քառակնէ 54, ընտիր թիւ 108 թիւ թղթով 108: Գաւառական կարօտ թագավորութիւն 30%:

Բառգլուք Հան 10 թիւ 108 թակորդի կազմական, զրքին ետեւը յատուկ առաջարկութերով. զին քառակնէ 15, լաթակաղմ 17%, թագավորութիւն 30% զեղչ:

Պէտք ունեցողներն ուղղակի կրատուն զիմել պարտին:

### ՎԱՐՁՈՒ ԳՐԻԵՐ

Բաց ի հայ եւ հայատառ Տաճկերէն բազմաթիւ վեպերէ, զրատան մէջ կը գտնուին Հիւկոյի, Զօլայի, եւ այլ բազմաթիւ երեւելի հեղինակաց զրքերը, հանդէսներ, ամէն տեսակ զասազլքեր, մանկավարժական պատկերազարդ զրքեր: Ուսուցիչք, ուսուցչուհիք, զրասէրք կը հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթէն.

Թէ վաճառելի եւ թէ վարձու զրոց պայմանք մատչելի են ամէն քսակի:

Գրատունը բաց է ամէն օր, եւ պատրաստ ամէն տեսակ յանձնարարութիւն կատարելու, եթէ փոխարժէքը կանխիկ է:

[Հաստատեալ յամին 1852]

Տբ. Ս. ԽԱՌԱՏՈՒՐԵԱՆ եւ ԱՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄԱԲՈՅԺ

Թիւ 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանիի Դարեցրատան վրայի յարկը: Ֆիշ Զըպուգ-նեանց դէմ)

Կատարելազործեալ գործիքներու միջոցաւ ամենասաստիկ ցաւած ակուներն մէկ անգամէն կը լեցուին, ցաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ:

Նորահնար եղանակաւ, նաւրը, ճաշակաւոր եւ զիմացկուն արհեստական ակուները կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դէմքի ծեւաւորութիւն ըստ տարիքի, ծամողութիւնն, եւ ազատ արտասանութիւն երաշխատորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելազարէս կը բուժուին, ինչպէս նաև թմրեցուցիչ գեղերու, եւ ամենակատարելազործեալ աքցաններու միջոցաւ առանց ցաւի ատամանանուն իւն:

Յ. Գ. Զմեսնելը կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաև ամէն օր, մինչեւ կէս զիշեր) հիւանդ կ'ընդունին բերայի գործատեղին:

### Ա. Զ. Դ



Այս անգամ կը վաճառուին մեծ ու փոքր քանակութեամբ Ազգ. Հիւանդանոցի սեպհականացարաւադ գերձաններն հընարիչ Մեսրոպովիչի գրասենեակն որ ի կ. Պոլիս Գամանատ խան թիւ 1:

Այս ասթիւ կը խնդրուի Արգոյ հասարակութենէն որ փութան փորձել այս գերձաններն: Փորձառու եւ մասնագիտ անձննք հաստատած են առաւելութիւնը հրապարակի վրայ զանուած առաջնակարդ գերձաններէն:

Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւելութիւնը:

Եւ միանդամայն օգնած պիտի ըլլաք Ս. Փրկչ Ազգ. Հիւանդանոցի հարիւրաւոր խեղճ եւ անկար պատրաստելոյ:

### Բաժանորդագրութիւն [կանխիկ]

Պոլիս եւ Գաւառաներ Տրկն. 50, Վեցմա 25, Եռմա 15 դշ. Օտար երկիրներ » 12, » 6, » 3 ֆր. Դրամի տեղ բօսթայի բուլ ալկ'ընդունուի Գաւառաներէն, թղթատարի ծախսը մեր վրայ է:

ԾԱՂԻԿԻ Խմբագրութեան եւ Վարչութեան վերաբերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Ս. Ա.

### ՄԱՐՏԻՐՈՍ ՏՀԵՂՄԵՃԵԱՆ

ՏԱՐԻԿ ՏԱՐԻԿ ՇԱԲԱՑԵՐԻ

Ղալաթիա, Նորատունկեան խան

Արտօնատէր Ա. ԱՎԲԱՑԵԱՆ

ՏՊԱԳՐԱԼԻԹԻՒՆ Կ. ՊԻՊԵՐԵԱՆ

Զիւմագիւլիւ խան միջնայարկ թիւ 18